



ՕՐԱԳԻՐ  
ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ  
ՏԵՍԵՍԻԿԱՆԻ ԵՒ ԲԵՐԿԱՆ  
ԳԻՏԵԼԵԱՑ

ՃԱ. ՏԱՐԻ ԹԻՒ 4.

1853

ՓԵՏՐՈՒԱՐԻ 15.

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՏՄԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ :

ԳԼՈՒԽ Թ.

Աշխայնագրութիւն միջին դարու . — Արարացիք :

**Ա**շխայնագրական գիտութե յառաջիմութեանը վրայօք զանազան հատուածներ երբեմն երբեմն այս օրակարիս մէջ տպագրելով, խօսեր էինք Արտուածաշնչին մէջի այս ուսմանս վերաբերեալ գտնուած տեղեկութիւններէն՝ մինչև Պատղոմէոսի մեզի ձգած ծանօթութիւնները, որոնք բոլոր հին աշխարհագրութեան մասն էին : Վնկէ վերջը կը մնար նաև տեսութիւն մը տալ-

Հնդկաց ծանօթութեամցը վրայ, որոնք գրեթէ բոլորովին առասպելախառն ըլլալով, աւելորդ բան մը կը սեպենք հոստեղս յիշատակելը, ու կ'անցնինք Անդին գարու աշխարհագրութեան, որուն մէջ կը սկսին այս ուսմանց ամենէն հետաքրքրական մասը, այն է գլխաւոր ու մասնական ճամբարդութիւնները, որոնք դուռ բացին այս մեր գարերուս մէջ եղած այս ուսմանս յառաջադիմութեանը :

Պատղոմէոսի գարը հին աշխարհա-

զրութեան ամէն հնագսին դարերէն աւելի ընդարձակ ու ստուգագոյն տեղեկութեանց ատենն էր : ՚Ի՞չ մը վերջը հուվմէական կայսրութեան փոփոխութիւնները և հիւսիսային ազգաց դէպ 'ի հարաւային կողմերը արշաւելը Խռոպայի աշխարհագրութեան նոր ու մեծ ցնցում մը տուաւ :

Հուվմայեցոց կայսրութեամանակ խել մը ուղեգրութիւններ՝ կային որոնք թէ պէտ հետաքրքրական բաներ էին , բայց ընդհանրապէս խօսելով խիստ քիչ բան կրնանք անոնցմէ քաղել : Հուվմայեցոց մէջ երկու տեսակ ուղեգրութիւններ կը գործածուեր , մէկը նկարած , հիմակուան աշխարհացոյցներուն նման , մէկն ալ պարզ ստորագրութեամք : Մտորագրական ուղեգրութիւններուն մէջ միայն զլիսաւոր քաղքներուն անունները ու իրարմէ ունեցած հեռաւորութիւնները նշանած էին . իսկ նկարեալ ուղեգրութիւններուն մէջ , որոնք աւելի կատարեալ կը սեպուին , քաշուած էին ամէն զլիսաւոր ճամբանները , ու նաև իւրաքանչ ժիր գաւառաց անունը , ընդարձակութիւնը , բնակչաց թիւը , լեռները , գետերը ու սահմանակից ծովերը նշանակուած էին : ՚Այց այսչափ ալ մանրամասն տեղեկութեանց մէջ մէկ ուսումնական ո՛չ մը չկար , չափերը ու հեռաւորութիւնները լայնութեան աստիճանն ներով միայն նշանակուած էին , որով ոչ երբէք ճիշտ տեղեկութիւն մը կը նային տալ , աս բանիս Պլինիոսն ալ շատ գանգատ կ'ընէր : ՚Առաջին տեսակ ուղեգրութիւններուն մէջ յիշատակաց արժանին ՚Նատոնինոս անունով մէկունն է , որուն ինչ դարու մէջ ըլլալը ստոյգ գիտցուիր :

՚Երկրորդ տեսակ ուղեգրութիւններուն մէջ երեւելի է ՚Ա եննայի կայսերական զրատանը՝ որն որ ՚Պլետինիկերեան տախտակ կ'ըսուի : ՚Ոմանք չորրորդ դարուն վերջերը շինուած է կ'ըսէն ասիկայ , իսկ ումանք մինչեւ ՚Եւլերոս կայսեր

ժամանակը կը հանեն՝ որ է ըսէլ ՚Վրիստոսէ 230 տարի վերջը . ՚Օ անազան ժամանակ օրինակուած ըլլալով ու ըստ դարուն փոփոխած ու ընդարձակած , շատ գժուար է ստուգելը թէ որ դարու աշխարհագրութեան վրայ կը խօսի : ՚Հիմակուան օրինակը ժԴ դարու կրօնաւորի մը գործ կը կարծուի . և նախ ՚Առնրատոս ՚Պլետինիկեր ՚Եւկուստացին Ճոխ ծանօթութեամբ մը տպած ըլլալով՝ ՚Պլետինիկերեան ըսուեցաւ : ՚Այս տախտակս 22 ոտք երկայն ու մէկ ոտք մը միայն բարձրութիւն ունի . սկիզբը պակաս է՝ անոր համար ՚Փորթուկալ , ՚Ապանիս , և ՚Վիրիկէի արևմտեան կողմը չկայ . երկրագնտոյս արևմտեան կողմըն ալ , միայն ՚Նեղդից հարաւային արևելեան մէկ մասը մնացած է . ընդհակառակն ՚Կայոյ և արևելքի մէջ հուվմայեցոց ծանօթ եղած բոլոր գաւառներուն վրայ տեղեկութիւն կը գըտնուի : ՚Դանգեսի բերանները և ՚Եյլան կղզին , որն որ ՚Հինները արևմտուացէն արևելք երկնցած կը կարծէին՝ ճիշտ գըտնուած են , հանդերձ դէպ 'ի ՚Նորկաստանին ներսերը գացող ճամբաններովը : ՚Այս տախտակիս զլիսաւոր պակսութիւնն ան է՝ որ քաղաքները ու գաւառները ու իրենց սահմանները և մեծութիւննին աշխարհագրական զբիցը համեմատ նըշանակուած չեն . հապա առանց մէկ զիտողութեան մը արևելքէն դէպ 'ի արևմտուած ետևէ ետև զրուած են առանց անոնց երկայնութեան ու լայնութեան չափերը ճշտելու : ՚Տախտակին վրայ զանազան գաւառներէն զատ՝ նշանակուած են նաև լեռները , գետերը , լճերը , ծովեղերեայ ափունքը գաւառներուն և մէջի զլիսաւոր ազգաց անունները :

Հուվմայեցոց կայսրութեան վերջին դարերը որչափափ զեղիսութիւնը շատցաւ այնչափ ալ վաճառականութիւնը երթալով ծաղկեցաւ , մանաւանդ ՚Նորկաստանի հետ , ուսկից կը բերէին ամէն տեսակ վաճառքներ : ՚Այս ըսածներնուս վկայ է ՚Առվմաս անունով եզիպտացի կրօնաւորի մը գրուածները՝ որն որ ՚Տեղագրութիւն աշխարհին ՚Վրիստո-

նեից կ'ըսուի, և ՚ Վրիստոսի եօթներորդ գարուն սկիզբները զրուած է : Իրզմաս իր այս գրքին պատճառաւ ծառչագնաց՝ է Հնդիկ՝ ըսուեցաւ, թէպէտ և ու մանք շատ կը տարակուսին իրեն դէպ՝ ՚ի Հնդկաստան Տամբորդութեանը վրայ :

Իրզմայի այս գիրքս զրելու գլխաւոր վախճանն էր՝ աշխարհքս կլոր է ըսողներուն զրութիւնը մերժել. ինքը երկիրս երկայնաձեւ դաշտ մըն է կ'ըսէր, չորս կողմը անծանօթ բարձրութեամբ պարսպով մը պատած որուն վրայ հեծած է, կ'ըսէր, երկնից հաստատութիւնը ու մեր աշքին տեսնուած կապուտակ կիսագունուր . գիշերուան ու ցորեկուան պատճառն ալ հիւսիսային կողմի մէկ լեռն է կ'ըսէր՝ որուն ետեղ ամէն երիկուն արեւ կը պահուըտի : Ուրիշ ամէն զրութիւններ հաստատողաց պէս՝ Իրզման ալ շատ պատճառներ առաջ կը բերէր ցուցընելու համար որ իր այս զրութիւնը միայն կրնայ համաձայնիլ Ուրբ զրոց և յունաց հին բանաստեղծից ըսածներուն հետ : Իրզմայի տուած տեղեկութիւններէն կ'իմանանք՝ որ հռովմայեցիք իրենց վաճառականութիւնը մինչեւ ՚ արապարի ափունքը տարածած էին, ՚ էյլան կղզւոյն Հնդկաց բառովը ՚ իհելատիպա կամ կղզի ՚ իհելա կը կոչէ, և ՚ Պարսկաստան Հնդկաստանէն ՚ նդոս կամ ՚ իհսովն գետով բաժնուած է կ'ըսէ : Հնդկաստանի մէջ երկու ցեղ կը համրէ, որոնց մէջ հիւսիսային կողմի ժողովուրդը աւելի խարտեաշ էին քան զհարաւայինները, և այս թըխագոյն ժողովուրդը սովորական անուամբ ՚ ըմբովացի անուաններու տեղ ՚ ւննի կ'անուանէ, որուն ստոյգ մեկնութիւն մը չտրուիր : ՚ Դէպ՝ ի արեւելք ՚ Իրզմայի յիշած վերջին աշխարհքը ՚ Չինացն՝ է որուն ՚ էյլանէն հեռաւորութիւնը կը սեպէ ՚ զգիպտոսէն մինչեւ ՚ էյլան եղած հեռաւորութեան չափ :

՚ յունաց և հռովմայեցւոց Հնդկաստանի հետ վաճառականութիւնը շատ երկայն չքշեց . եօթներորդ գարուն

մէջ ՚ բարբացիք մեծնալով ու արեւելքի մէջ մեծամեծ աշխարհքներու տիրելով՝ արևմտեայց արեւելքի հետ ունեցած հաղորդութիւնին կտրեցին : ՚ բարբացիք ուրիշ ուսմանց հետ աշխարհաշգրութիւնն ալ շատ ծաղկեցուցին . իրենց տէրութիւնը ատեն մը ՚ յանիայէն մինչեւ Հնդկաստան և ՚ փրիկէի ներսերէն ալ մինչեւ ՚ լասպից ծովը տարածուած էր, ու իրենք այս ընդարձակ աշխարհքներուն մէջ ցրուած, տարուետարի դէպ՝ ՚ եքքէ ուխտի երթարսվ առիթ մը ունէին ծամբորդութեն ու վաճառականութեն, և այս ծամբորդութիւնները աւելի ցամաքով կ'ընէին քան թէ ծովով . բայց իրենց ծովային վաճառականութեամբ շատ ծաղկեցան կանութիւնն ունին բան էր, ու միայն ծովեզերքի մօտէն ծամբորդութիւն կ'ընէին, իսկ ընդհակառակն ցամաքային վաճառականութեամբ շատ ծաղկեցան ու հարստացան, մեծամեծ կարաւաններ ՚ Պերպէրշտանէն ու ՚ չգիպտոսէն ու ՚ յահարա անապատէն անցնելով ՚ փրիկէի ներսերը կ'երթային փղոսկը, ոսկիի փոշի և գերիներ գնելու : Ուրիշ այլ և այլ կարաւաններ ալ ՚ ժամաթարստանէն մինչեւ ՚ ժամաթարստան, հարաւային կողմէն ալ մինչեւ Հնդկաստան կ'երթային առուտուր ընելու :

՚ ասսուտի արաբացի պատմիչը որ 947էն Ռուի նարմանդէ և հանչ անդիւ քառանց ըսուած ընդհանուր պատմութիւն մը զրեց, երկիրս մէկ թունոյ մը կը նմանցընէ, որուն ՚ եքքէ ու ՚ ետինե գլուխն է կ'ըսէ, ՚ Պարսկաստան ու Հնդկաստան աջ թէւը, ՚ կոկաց երկիրը ձախը, ՚ փրիկէն ալ պոչը . այս երկրէս առաջ ուրիշ երկիր մ'ալ կար, կ'ըսէ, մեզի անծանօթ տեղ մը հաստատուած . մեր բնակած երկրին մեծ մասը միշտ ջրով ծածկած է, կ'ըսէ, որն որ ատեն ատեն իրեն գիրքը կը փոխէ ու ցամաքը ծովը ծովը ցամաք կ'ըլլայ :

՚ բարբացւոց մէջ ամենէն երեւելին ՚ ատրուզի կամ ՚ վտրուզի աշխարհագիրն է, որն որ իր գողծը 1153 ՚ իհկիլիոյ ՚ յուձակէր և . ՚ թագաւորին աղքունիքը զրեց և անուանէց ՚ Պանդիտութիւն

Հետաքնին առն , որ 'ի խոյզ շրջի հրաշալեաց աշխարհի „ : Այս գիրքս լատիներէն թարգմանած է , բայց անկատար և կ'ըսուի Աշխարհագրութիւնն ' և ուղիական : Խորուզի այս գրքիս մէջ իրենց ծանօթ եղած բոլոր աշխարհներուն վրայ ընդարձակ տեղեկութիւններ կուտայ . և բոլոր մատենագրութեան ոձը իրեն յատուկ ոճ մ' է հիմակուան գործածուած սովորական կերպէն տարբեր : Ինքը բոլոր աշխարհս եօթը կիմայ կը բաժնէ հասարակածէն սկսեալ դէպ 'ի հիւսիս , մինչև ուր որ սաստիկ ցրտութեանը պատճառաւ հին ատենը անքնակ կը կարծուէր : Խորաքանչիւր կլիմաներն ալ Ափրիկէի արևմտեան կողմերէն սկսեալ մինչև Աֆրիյ արևելեան կողմերը ուղղահայեաց գծերով տասնընթէկ հաւասար մաս կը բաժնէ : Ամոր երկիրս ալ հիմակուան աշխարհացոյց տախտակաց երկայնութեան ու լայնութեան բաժանմանցը պէս հաւասարքառակուսիներ բաժնուած , և բոլորը մէկ տեղ եօթանասունը եօթը հատի կը հասցընէ :

Խորուզի իր վարդապետութիւնը կը սկսի իր գրութեանը առաջին կլիմային առաջին մասէն՝ որ էր միջին Ափրիկէի արևմտեան կողմերը . ու կարգաւ դէպ 'ի արևելք մինչև Ջինաց ծովը կ'երթայ : Ավ դաւնայ վերջը ու երկրորդ կլիմային առաջին մասէն սկսելով կ'երթայ մինչև եօթներորդ կլիմային մետասաներորդ կտորը՝ որ էր Ասիյ հիւսիսային արևելեան կողմի վերջին ծայրերը : Տիեզերագրութեան ընդհանուր տեղեկութեց մէջ , Խորուզի երկիրս գնտածե կը համարի և մակերեւութիւն հաւասարութիւնը լեռները և ձորերը կ'այլայլեն կ'ըսէ : Արևադարձին հարաւային կողմի բազմաթիւ ժողովրդոցը վրայ աւելի տեղեկութիւններ ունենալով անկէ դէպ 'ի հասարակածը սաստիկ տաքութեան պատճառաւ անընակելի և անպաղաթեր կը կարծէ . նոյնպէս հիւսիսային լայնութեան մինչև եօթանասունը ըստրորդ աստիճանը բնակելի կը համարի , ու անկէ վեր սաս-

տիկ ցրտութեան համար մարդ ու անասուն չկրնար բնակիլ և բոյս չբուսնիր կ'ըսէ :

Երկրիս շրջապատը 11,000 փարսախս ու բոլոր 360 աստիճան կը բաժնէ , և հասարակածէն անդին անցնիլը անկարելի համարելով իրեն ծանօթ եղած երկիրը երկրիս կէս կիսագունտն էր միայն , որուն կէսը ցամաք , կէսն ալ ծով . ջուրը երկրիս բոլորտիքը շըրջապատած է և ցամաքն ալ ջրով լեցուած ամանի մէջ տնկած հաւկթի մը պէս ջրին երեսը կը լողայ կ'ըսէ : Դրավուն մասնական բաժանմանցը մէջ , առանձին Վտանտական Ովկիանոսը կը յիշէ որն որ ծառ խառարէ կ'անուանէ : Ասիոյ հիւսիսային արևելեան ծովն ալ ծառ խառար խառարէ կ'անուանէին արաբացիք : Այս երկու մեծ ծովերէս զատ Խորուզի կը յիշէ նաև Կարմիր ծովը , Պարսիցը , Դամասկոսի կամ Ոիջերկրական ծովը , Անետեկցւոց կամ Ագրիական ծովը , Պոնտոս կամ Ոեւ ծովը ու Կասպից ծովը զորն որ Արաց ծով կամ Տայլէմ կ'անուանէ :

Արաբացիք Ջինաց հետ եւրոպացւոց մէ շատ առաջ սկսան վերաբերութիւն ունենալ : Արքիսասոփ 704-715 կը յիշուին քանի մը արաբացի գեսպաններ որոնք իրենց թագաւորին կողմանէ ընծայներ տարին Ջինաց թագաւորին : Ջինաց երկիրը պտըրտող արաբացի Ճանապարհորդաց մէջ ամէնէն երևելիներն են իններորդ գարուն մէջ Ահապ և Ապուսահիտ , որոնցմէ առջնը իր Ճամբորդութեան պատմութիւնը 851<sup>ն</sup> հըրատարակեց :

Այս երկու Ճամբորդները շատ ազուր մարդիկ են կ'ըսեն Ջիները , սև մազերով ու համեմատ մարմնով , կրօնքնին ու կրօնական ամէն վարդապետութիւնները հնդկաստանցիներէն առած են , կ'ըսէ Ահապ , ուսման մէջալ թէպէտ ամէն աստիճանի մարդիկ կարդալ գրել գիտեն , բայց մասնաւոր ուսմունք մը չյիշելով ամենելին որ իրենք առանձին ծաղկեցուցած ըլլան՝ ամէն բաներն ալ

Հնդկաստանցիներէն առած են , կ'ըսէ : Այս երկու ճամբորդներս հիմնկուան քաղաքականութեամբ ծաղկեալ ազգաց բարեկարգութիւնները այն հին դարերուն մէջ Սինաց վրայ պատմելէն վերջը , մէկ անգիւթութեան արատ մ'ալ վրանին կը դնեն , որն որ շատ զարմանալի և թերեւս անչաւատալի ալ երենայ . կ'ըսէն թէ ՚ի մահ դատապարտուած յանցաւորները սպաննելէն վերջը՝ մներ նին աղքատաց կը բաժնեն : Այս բանս Սինաց տարեգիրներուն մէջ կը յիշուի կ'ըսէն հիմակուան շատ եւրոպացի ճանապարհորդք : Սինաց այն ատենուան գլխաւոր ու բանուկ նաւահանգիստը Քանֆու քաղաքն էր որ Քէ-ԱՌիանկ զետին բերանները կ'ինար , բայց վերջը նաւահանգիստը կամաց կամաց աւազով գոցուելով՝ իր առջի մեծութենէն ընկաւ բոլորովին :

Դրաբացի հին ճանապարհորդք կը յիշեն նաև Խոտաման կղզիները և Առմադրան՝ զորն որ Խտրուզի Ապարամակ'անուանէ , և նոյն ճանապարհորդին Ուալայ անունով յիշած կղզին Ուալաքա թերակղզին կը կարծուի : Ալյիշուի նաև Շավա կղզին ու իրեն ազնիւ քարերու հանքերը ու հրաբուխները , որոնք շատ դարերէ վեր մարած մընալէն վերջը՝ անցած դարուն կէսին նորէն բռնկեցան : Հին արաբացի աշխարհագիրք Հնդկաստանի բազմաթիւ թագաւորութեանց մէջ ամենէն մեծը կը սեպէն Պալհարա կամ մեծ իշխանին թագաւորութիւնը՝ որն որ նաև գլուխ կը սեպուէր ուրիշ մանր թագաւորութեանց :

Ասիոյ հիւսիսային ազգաց վրայ ալ բաւական ընդարձակ ու ճշգրիտ տեղեկութիւններ կը գտնուին արաբացի աշխարհագրաց մէջ , որոնցմէ առաջ եղածներուն մէջ կամ վեր ՚ի վերանց են և կամ առասպելներով խառն : Ապուսահիտ Կասպից ծովէն սկսեալ մինչև Խոտաստանի հիւսիսային կողմերը բնակող ազգերը ու իրենց սովորութիւնները մանր կը ստորագրէ : Խորոպացի հիւսիսային ազգաց մէջ կը յիշեն նաև Խոդիսացիքը ,

Տանիմարքացիքը , Ալաւեան ազգերը , որոնց հարստութիւնը և բազմաթիւ քաղաքները շատ գովեստով կը յիշէ :

Դրաբացւոց Ալաւեան ազգաց հետ առուտուր ընելին ամենենին տարակոյս չվերցներ , որուն մէկ մեծ նշան մը կրնայ սեպուիլ արաբացի դրամները՝ որ մինչև հիմա Խոտաստանի մէջ Առկայի գետափանցը վրայ մինչև հիւսիսային Ճերմակ ծովը կը գտնուին , բայց ամենէն աւելի Բրուսիոյ , Ճոմերանիոյ և Պաղցիկ ծովուն եզերքը կը գտնուին՝ որոնք 1010էն առաջ կոխուած են , և Պաղտատի , Իրազի , Խորասանի Խալֆաններունը կը կարծուի :

Դրաբացիք իրենց ընդարձակ կայսրութեան ժամանակ Ուփրիկեի հիւսիսային կողմի մեծագոյն մասին ալ տիրեր էին . արևմատեան կողմէն տարածուած էր իրենց իշխանութիւնը մինչև Պոյտոր հրուանդանը : Ուփրիկեի ներսերը բազմաթիւ ժողովուրդներ կը յիշուին . որոնց վրայ քիչ ծանօթութիւն ունենաւ լով Դրաբացիք՝ ու անհուն անապատներուն պատճառաւ չին համարձակած արշաւանքներ ընելու : Ուետասաներորդ դարուն մէջ Արկեր զետին եզերքը զանազան թագաւորութեանց Ճիւղեր կը յիշուին , որոնց մէջ ամենէն մեծն ու զօրուորը Կանայի թագաւորութիւններ՝ Արկերայ արևմատեան կողմերը , որուն զօրութեանը ու վայրենի բարուցը վրայ խիստ սաստիկ բաներ կը պատմեն արաբացի ճանապարհորդք :

Դրաբացւոց մէջ յիշուած զանսագան ծովային ճամբորդութեան պատմութեց մէջ շատ հետաքրքրական է Խան-Ալ-Վարտի և Խտրուզի աշխարհագրաց յիշածը : Խան-Ալ-Վարտին իր աշխարհագրութեան մէջ Լիզպոնայի վրայ խոսելէն վերջը , կը պատմէ որ նոյն քաղաքէն ութը հոգի նոր Երկիր գտնելու մոքով , նաւ մը ամէն հարկաւոր բաներով պատրաստեցին և երգուրնալով որ մինչև նոր Երկիր մը չգտնան ետ չդառնան , ճամբայ ելան : Քսանուերկու օր անհուն ծովուն ընդարձակութեան մէջ տատաննելէն վերջը հասան Կանան

կամ Վառանց կղզին ,ուր տեղի ոչխար-  
ներուն միսը այսպէս լեզի էր կ'ըսէ՝  
որ ուտելը անկարելի էր .ան ատեն իրենց  
Ճամբորդութիւնը գէպ 'ի հարաւ շարու-  
նակելով տասուերկու օրէն ետքը կղզի մը  
գտան՝ որուն բնակիցքը երկայնահասակ  
ու կարմրագոյն էին : Իրեք օր կղզւոյն  
դիմաց կենալէն վերջը՝ իրենց արաբացի  
գեսպան մը եկաւ կղզւոյն թագաւորէն  
ու իրենց գալուն պատճառը հարցուց .  
անոնք մտքելնին բացատրելէն վերջը  
պատասխան առին՝ որ այս կղզեցիք ալ  
գէպ 'ի Ավկիանոս Ճանապարհորդներ  
զրկեր էին , բայց քիչ մը առաջ երթալէն  
վերջը սաստիկ խաւարի մը հանդիպե-  
լով հարկադրեր ետգարձեր էին . իսպո-  
նացի Ճամբորդները այս բաներս լսելով  
յոյսելնին կտրեցին նոր երկիր գտնելէն  
ու շուտ մը ետ գարձան : Այս դիպուա-  
ծիս յիշատակը պահելու համար , կ'ըսէ  
Խալ-Խալ արտին Ա խապոնայի մէկ ա-  
րուարձանը Ա լմակրուրիմ կամ Պան-  
տուիտ ըսուեցաւ : Այս դիպուածս  
1147<sup>ին</sup> հանդիպած է , և անկէ վերջը  
քանի մը անգամ այսպիսի Ճամբորդու-  
թիւններ կը յիշուին . որոնց մէջ յիշա-  
տակաց արժանի է երկու Ճենովացի  
նաւապետաց Ճամբորդութիւնը՝ որոնք  
1291<sup>ին</sup> ելան Ճամբայ բայց ետ չդարձան ,  
և անկարելի ալ եղաւ անոնց ինչըլլալը  
իմանալ :

Քանի մը աշխարհագիրք և մանաւանդ  
Տէ Ախնէլ այս պատմութեանս մէջ յի-  
շուած կարդր Տարդիէլ Ա մերակացիները  
կը կարծեն , բայց շատերն ալ Ա որման-  
ներն են կ'ըսեն՝ զորոնք Ա բաբացիք կար-  
դր կ'անուանէին : Կղզւոյն մէջը արա-  
բացի գեսպան գտնուելէն կը գուշա-  
կուի որ Ա ֆրիկէի մօտ կղզի մը եղած  
պիտի ըլլայ , և թէ այս կղզին Վանա-  
րեան կղզիներէն ասդին և կամ նոյն  
կղզիներէն մէկը ըլլայ :

Հ . Գ . Մ .

ԺԱՄԲՈՐԴԱԿԱՒՑ ԴԵՊ:

Մեսեղարի 1852 ամին :

Ա ն 8 Ե Ա Լ տարւոյն վերջը դրինք քանի  
մը երկարակեաց մարդկանց տարիքը , ո-  
րոնք որ աշխարհքիս անհուն դաշտին  
մէջ՝ իրեւ թէ մահուան ամենածափի  
ու անվրիպէլի մանգաղէն ազատած , տե-  
սեր էին իրենցմէ շատ ետև բուսած  
ու աճած ծաղկները անոր սուր գերանդ-  
ւոյն բերանն իյնալը , որոնցմէ շատերն  
ալ թերեւս հազիւ ծլեր էին , և թէ իրենց  
և թէ ուրիշներուն շատ գարուններու  
ծաղկներ ու ազուններու պտուղներ կը  
խոստանային . բայց սակայն մահուան  
հունձքը առաւ զանոնք խուրձ մը կա-  
պեց . իսկ իրենք հինցած ծաւերու  
չորցած կոճերու պէս իրենց տեղը մնա-  
ցին : Ա սոնց վիճակը որչափ որ շատե-  
րու նախանձելի երենայ , այնչափ ալ  
սովորական միջահասակ կեանքը քաղցր  
պիտի գայ , տեսնելով թէ որչափ մար-  
դիկ ան իրենց սակաւորեայ կենաց մէջն  
ալ իրենց մշտնջենաւոր և ժամանա-  
կաւոր անմահութիւնը թէ հոս և թէ  
հոն ապահովցուցեր են . և թէ երկար  
կեանքը խիստ քիչ մարդկանց տրուեր  
է , որ որչափ ալ երկարի՝ զարձեալ ետ-  
քը ետքը վերջ մը պիտի ունենայ , և  
մեռնելու օրէնքը ամենուն համար ալ  
հաւասարապէս սահմանուած է :

Ա ենք հիմա գնենք հոս ան անձինքը  
որ իրենց պատուովը կամ գիտութքը  
անուանի եղած էին , և անցեալ տար-  
ւոյն մէջ իրենց մահկանացու ասպարէ-  
զը լմնցուցին :

( Ս ա հ ա տ ո ր է և ն ա գ ա տ ո ր ա զ ո ւ ն է . ) է ո-  
փոլտ մեծ դուքս Պատենի . Ա արիամ  
Ա ոփիա Նէս—Վասէլի որ էր Տա-  
նիմարքայի թագուհի այրի մնացած  
Փրեգերիկոս Դէն . Ա պքսիմիլիանոս  
դուքս Ա մէկնակերկի Ա տուսաց կայսեր  
փեսայն . Պաւղոս իշխան Ա իւրթէն-  
պէրկի՝ հիմակուան թագաւորին եղբայ-  
րը . Ը ու է տի թագաւորին երկրորդ  
որդին Ա փլանտի դուքսը . ( Ա մալի դըք-